

Ե Ր Կ Ն Ք Ի Ա Ր Տ Ո Յ Տ Ի Ն

ԲԸՐՍԻ ՊԻՇ ՇԵԼԻԻ \*

Ողջո՛յն քեզի, ոգի զըւարթ,  
— Թռչուն երբեք դու չես եղած —  
Որ երկնէն կամ իր մօտէն  
Դուրս կը գեղուս սիրտդ համայն,  
Յանպարտաստից արուեստի մը երգերովը յորդառատ:

Բարձր ու միշտ աւելի բարձր,  
Գետնէն դու վեր կը սլանաս  
Հրեղէն ամպի մը նման.  
Ու կը թռչիս խոր կապոյտին մէջ,  
Երգ ի բերան սաւառներով, սաւառնաքեւ երգերով միշտ:

Պայծառութեան մէջ շառագոյն  
Մայրը մտնող արեգին,  
Որուն վերեւ ամպեր շողշողան,  
Կը ծածանիս ու սրանաս  
Ինչպէս երնուանք մը անմարմին, որուն արշաւը կը սկսի նոր:

Մնայ իրիկունը ծիրանի  
Քու թռիչքիդ շուրջ կը հալի.  
Նման աստղի մը երկնէն,  
Օր ցերեկի լռսին մէջ յորդ,  
Աներեւո՛յթ ես դու ալ, բայց կը լսեմ դեռ ճիշդ գուարթ.

Սուր ըլլալով սլաքներն  
Արծաթեղէն այդ գունտին, —  
Որուն վառ լռսը կը նուաղի,  
Ու փոխուի այգի ջինջ նշույլին սպիտակ  
Ու գրեթէ կ'անհետի, — մենք կը գգանք թէ ինք հոն է դեռ:

Հանուր օդին մէջ ու երկրիս  
Քու ձայնդ է որ կը հնչէ,  
Ինչպէս պարզ գիշերի մը մէջ՝  
Լուսնակն իր նշույլներով,  
Ամպին մէջէն մեհաւոր, երկինքը կ'ողողէ:

\* Հեղինակիս (Percy Bysshe Shelley, 1792 - 1822) հետեւեալ երեք կտորները — ԵՐԿՆՔԻ ԱՐՏՈՅՏԻՆ (To Skylark). ՏԱՂ ԱՌ ՀՈՂՄՆ ԱՐՇԻՄՏԵԱՆ. ԱՌ ԱՄՊՆ — կը կազմեն Անգլիական Գրականութեան ամէնէն զգայուն, երեւակայական ու մերդաշնակ բանաստեղծութիւնը.

Զենք գիտեր թէ ցու ի՛նչ ես,  
Ի՛նչ աւելի նման է քեզ:  
Ծիածանի ամպերէն չեն հոսիր  
Այնքան փայլուն կաթիլներ  
Ո՛րքան քեզմէ՝ կայակահոս մեղեդիներ:

Ինչպէս բանաստեղծ մ'որ,  
Խորհուրդի լռսին մէջ քաւուն,  
Կ'երգէ տաղեր ինքնաբուխ,  
Մինչեւ աշխարհ ձգուի տարուի  
Իր երբեմնի անտեսած յոյս ու վախերուն.

Ինչպէս կոյս մ'ազնուածին,  
Պալատի մը աշտարակին մէջ.  
Առանձնացած, կ'ամոհէ  
Սիրագեղ իր հոգին,  
Մենարանին մէջ յորդահոս՝ սիրոյ նման անուշ նուագով.

Ինչպէս փոսուոյ մ'ուկեգոյն,  
Ծործորին մէջ ցօղահար,  
Կը սինէ — ինքը աննշմար —  
Երբայիկն իր գոյնը հրավառ,  
Ծաղիկներու մէջ ու դալարին՝ ուր ինք է քաւնուած.

Ինչպէս վարդ մ'իւր կանաչ  
Տերեւներովը ծածկուած՝  
Խորշակներէն դալկահար,  
Մինչեւ իր խիստ բոյրովն անուշ  
Զնուաղին այդ գողերը ծանրաքեւ.

Փայլփլուն դալարին վրայ  
Դղբչիւնը գարնան տարափին,  
Ծաղիկներուն գարթնումը անձրեւներէն,  
Եւ այլ ամէն ինչ գով ու գուարթ  
Ու պայծառ, կարող չեն գերազանցել մեղեդիդ:

Պատմէ՛ մեզի, ոգի կամ թռչուն,  
Որո՞նք ես քու խոհերդ անուշ.  
Ես լսած չեմ բնառ երբեք  
Սիրոյ գովեստ կամ գինիի  
Որ դուրս հոսէր այնքան խանդով լերկնային:

Առագաստի կամ Յաղթութեան  
Երգեր ու խմբերգներ  
Զուգակշռել քու նուագիդ հետ  
Պիտի ըլլար սին պարծանք,  
Յորում կը գգայ մարդ թէ կայ իդ մը ծածկուած:

